

Անցած է Օրն հըրաշքներուն։ Ու մարմինով աղքատներն  
Երկար պիտի ըսպասեն օրինարեր այդ փըրկիչին,  
Անդամալոյժն ալ՝ հըպումին անոր բուժիչ ձեռփերուն։

Դանակոծուած խեղճուկ սէրեր, խեղճ աղքատներ!  
Ու կործանուած շէն բաղաքներ!  
Ու բոչուններն այնտեղ այնքան բարձրադադակ  
Զից նիչ հաներ, չեն նըռուողեր։

ԹՐԳՄՆ. ՇԽՆ-ՄԱՀ

ՀԱՅԿ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

### ԱՄԲՈՂՋԸ ՔԵԶ

Ինչ դառն ամօք եւ ցաւագին՝  
Մտածել թէ՝ կար ժամամակ  
Նր բոյլ տըփ որ Փըրկչին գուրմ  
Զուր պահտի, դէմն իմ գոռոզ  
Պատասխանին՝ իր երեսին.  
«Ամբողջն՝ ամձին, ոչի՞նչ՝ Քեզի։»

Ա՞ն զիս գըտաւ. ես զԱյն տեսայ  
Ամէծ ծառին վրայ՝ արիւմով.  
Աղօք շուրբին. «Հայ՛ր, բող դոցա։»  
Ու կամակոր սիրտըս՝ զիշաւ  
Նուարում ձայնով ըսել Անոր.  
«Մա՛ս մը ամձիս, մա՛ս մը Քեզի։»

Բայց օրէ օր գուրմ իր բներւ  
Բուժիչ, օգնող, լի եւ ազատ,  
Քաղցր եւ ուժեղ, եւ համբերող,  
Խոնարհեցուց զիս դէպ' իրեն,  
Ու մրմութով փսփսացի.  
«Քի՛չը՝ ամձիս, շա՛տը՝ Քեզի։»

Քամ բարձրագոյն երկինքէն բարձր,  
Խորագոյն քամ ծովը խորումկ,  
Սէրըդ, ո՛վ Տէր, զիս մերգրաւեց.  
Շնորհե իմա արդ՝ իմ հոգիին  
Պաղատագին խնդրամէն սրտվրաց.  
«Ոչի՞նչ՝ ամձիս, ամբո՞ղջը՝ Քեզ։»

ԹՐԳՄՆ. ՇԽՆ-ՄԱՀ ԱՆԱՍՈՒՆ